Ե. 6595 1891 ԴԵԿՏԵՄԲԵՐ 5 ՐԷՆԶՇԷՆՊԻՀ 32 ԻՆՃԻ ՍԷՆԷ ԱԼԱՖ. ԴԵԿՏԵՄԲԵՐ 17 ԲԷՆԶՇԷՆՊԻՀ Ե. 6595

10 ԿՈՊ.

Մանցուսաքի Էվրեան

10 ԿՈՊ.

مطبعه وادارەخانەسی
استانبولده کوركجی خانده آلتی قاده
واقع ۲۱ و ۲۳ نومرولو مغازەلر.

منظور افكار
صاحب امتیاز و مدیر مسئولی
قره‌بت یانوسیان

Խանանպելտա, Քիւրքճիւ խանընտա,
այթ գանտա վագը 21 վէ 23 նիւմէրօլու
մաղազալար.

ՍԱՀՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՎ ԳԻՆԸ

Եւրոպայի համար տարեկան 7 ֆր.
Արևելքի համար » » 6 »
Ռուսիոյ ու Ամերիկայի համար տարի մը 6 ռուբլի

ՍԱՀՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՎ ԳԻՆԸ

Տարեկան 1 Ստամբուլ 100 գրուշ
Գաւառաց համար տարեկան 120 գրուշ
Արտասահման տարեկան 150 գրուշ
Ամսական 15 գրուշ
Մէկ թիւն 1 գրուշ

ԱԶԳԱՅԻՆ

Քաղ. Ժողով, տիւն սապահ Գալաթատա Ս. Պատրիարք հաղորդեն թաղթը բրեասէթինտէ ագտը իճթիմա իթմիշտիր։

Պէյօղլու քիլիսէ, ագարաթ վէ մէքթէբլիքլէրին սուբէթի իտարէսի հագդընտա, Թաղային Ցանձնաժողով Անդամապետի Սուրեան էֆէնտի հազրէթլէրի թարաֆընտան գալէմէ ալընան պիր լայիհա, մէհլիսէ թագտիմ օլունարագ, Քաղ. Ժողով, Պէյօղլու քիլիսէսինին չիմտիեէ գատար ճարի Ալան սուբէթի իտարէսինին տէվամընա գարար վէրիլմէսինին կէլէճէք իճթիմատէ թէգվիգ լայիհէսի կէլէճէք իճթիմատէ թէգվիգ իթմէք իւզրէ, Թաղային Ցանձնաժողով ազալարընը մէէմուրիէթլէրինտէ իպգա իթմիշ տիր։

Էգնատեան կարապետ էֆէնտի Պէօեիքտէրէ, եէնի քէօյ վէ Սիմէնեա թաղլարը թարաֆընտան երեսփոխան ինթիխապ օլունմուշ օլուպ, Քաղ. Ժողով դէպուտ ինթիխապը մէշրուութէթինի թատաէրգ իթմիշ տիր։

Ազգային Մատենադարանը (էրթիսպանէյի միլլի) թէնթիգ վէ թէվհանէյի իշին Ուսում. Խորհուրդուն նէզարէթի թահրիրընտա պիր գոմիսիոն թէշքիլ իտէրէք, Արժ. Մկրեան Տէր-Հայր իլէ Ճընտրգլեան Գանանիկ վէ Տէ-միրճիպաշեան եղիա էֆ. լէրի ադա վէ Աղարէկեան Մարկոս էֆ.-ի Գրագետ նասպ իթմիշ տիր։

Մէճլիս հիւքիւմէթի Սէնիէէէ արզ օլունանագ պաղը թաշրա մէսէլէլէրինին միւզաքէրաթը իլէ մէշղուլ օլմուշ տուր։

Տնտես. Խորհուրդ տիւն Գալաթատա պիլիճթիմա, Բաթրիգխանէ սանտըղընին 91-92 տէնէրլերի պիւտճէսինին թէտգիգինի իքմալ իթմիշ վէ պա բաբօրթա Քաղ. Ժողովա արզ իթմէկէ գարար վէրմիշ տիր։

Պէյօղլու Թաղային Ցանձնաժողովուն իպգասը իշին Քաղ. Ժողովա պէեանը մէմուրիէթ իտէրէք, մահէլլի մէզքիր իտարէսի իշին գալէմէ ալընան լաեիհանընն Տնտես. Խորհուրդա տախի թէտգիգ վէ պէեանը ըէյ իտիմէսի խնամատարունը Քաղ. Ժողովանա թալեպ իթմէկէ գարար վէրմիշ տիր։

Քասաբա սէֆարէթխանէսի թէրճէմանլարընտան Նէվրուզ Աբէթիկ էֆ. ախան Գալաթա Խորհրդարանընա կիտէրէք, Ս. Պատրիարք Հայր վէ Նուրեան էֆ. հայարաթը իլէ միւրաճաթտա պուլունմուշ տուր։

ՏՕԽԵԼԻՆԵԷ

Տէվլէթի Ալիէէ իլէ Ռուսիա վէ Իթալեա տէվլէթլէրի պէյնինտէ ագտարընան թիճարէթ ահոնամէլէրինին խիթամը միւտէթինէ մէպնի, թէճարիտի զըմնընտա Խարիճիէ միւսթէշարը Աբթին բաշա հազր. նին թահրը բրեասէթինտէ թէճէմմիւ իտէն գոմիսիոն, ագտը իճթիմա վէ տէվամը միւզաքէրաթ իթմէքտէ տիր։

Թիւրքիա վէ Իթալեա տէվլէթլերի թիճարէթ ահոնամէլէրինճէ միւխթէլէֆունֆիհ օլան մէվատա թարաֆէյն մէէմուրլարընտան միւրէքքէպ գոմիսիոնճա միւզաքէրէ օլունմուշ, վէ նէթիճէյի մինզաքերաթը հավի մազպաթա թանզիմ օլունմուշ տուր։

Ալաֆրանգա յունվարքն 15-ինտէ վէ նէտնէք չէհրինտէ ինիգատ իտէճէք օլան գոնկրէ հագդընտա, Սրհհիեէ իտարէսինճէ թէճիի գելընան միւզաքէրաթ իւզէրինէ, իտարէյի մէզքիւրէնին Օսմանը պանգանընտա մէվճուտ օլան իհթիեաթ ագչէսինին պիր գըսմը, Գըրմըզը տէնիզ վէ Պահրը Սէֆիտ գարանթինա վէ թէհֆիզուլհանէլէրինին իսլահընա, վէ սրհհիեէ մէէմուրլարընընը թէզեիտի մաաշլարընա սարֆ օլունմագ իւզրէ պիր գարար իթթիխազ գելընմշ տուր։

Հասրյաթը Տարիւլանէգլէնին ինչանընա թախսիս գելընմշ օլան էշեանընն ֆիրուխթընտան հասել օլան մէպալիղ, 3,500 լիրաէա պալիղ օլուպ, հալ պուքի Տարիւբաճէզ պինասը 30,000 լիրա մաասրաֆ իխթիեարը իլէ վիճուտատ կէլէճէկինտէն, մէզքիւր պինանընդ ինչասը վէսաեիթի իլէ, էմրի իտարէյի էնպէքընը իսթիհսալ իթմէք իւզրէ, եագընտա պիր գոմիսիոն թէշքէքքիւլ իտէճէկի իշիտիլմիշ տիր։

Էկին գազասը միւլհագաթընտան Խասսա գարիեէսի եալլասընընը, խասսա տէրէսինտէ ալթուն վէ կիւմիւշ մատէնի զուհուր իշլէտիկի, վէ եալլանընը տիկէր ճիհէթինտէ պիր քէսմիւր մատէնի քէշֆ օլունտուղու, վէ պաղը էճնէպիլէր թարաֆընտան մէզքիւր մատէնլէրտէն պիր բարչա նիւմունէ ալընարագ լիէճիւթթահսիլ էվրաքաեա կէօնտէրիլտիկի, վէ մէզքիւր մատէն իշին պաղը թարաֆտան իմթիեազ թալեպ օլունմագ իւզրէ պուլունտուղու իշիտիլմիշ տիր։

Միւթէվէֆֆա Ռիսթով բաշանընն եէրինէ թօրճու մուալիմ թայեին գելընընը, ախիրէն Տէրսաատէթէ կէլմիշ օլան Ալմանեա ասքէրի զապըթանընտան պարսն Սթէֆէն բաշա, թիֆօ խասթալընընտան էվվէլքի կիճէ վէֆաթ իթմիշ տիր։

Ամէչարիէյ Ալմանեա իմբերալ ասքէրիէսինին էն զէքիլերինտէն օլտուղունտան, խասթալընը միւտէթճէ իմբերաթոր հազր. ինէ թէլեգրաֆլա հէր կիւն մալիւմաթ վերիլմիշ տիր։

Գատրքէօյ շիրքէթի թէնվիրիէսինին իխրաճ իթմէք իսթէտիկի թահվիլաթ մըգտարը, Շէհր Էմանէթի մէճլիսինճէ հատտէն զիեատե կէօսթերիլմէքլէ. Մ. Գարճիլի իսէ շու ըէյին աքսինի իլթիզամ իթմէքտէ պուլունտուղունտան, իշպու իսթիլաֆ պէրթարաֆ օլտուղտան սոնրա պօրուլարընը վաղընա պաշլանանագ տըր։

Օրթաքէօյ պէյլիք ֆրունտանտա թապլաքենտրըգ իթմէքտէ իքէն ազինմէթի միրիեէսի զուհուր իթտիկինտէն տօլաեը, պիր սէնէ միւտատէթլէ հապս ճէզասընա մահքիւմէն մահպուսէ պէնտուկան Ստեփանը թախլիկէյի տէպիլի մէրգուճունը զէվճէսի թէֆրաքընտան իսթիտա օլունմուշ, վէ մահքիւմիւն զէվճէսէ իլէ 3 նէֆէր երքէք վէ գըզ քիտշիք ջօճուգլարը պիքէս վէ ֆագիր վէ մէրհանմէթի Սէնիեէեէ շատան պիր հալտէ պուլունտուղլարը, վէ մէրգուճ Ստեփանը շիմտիեէ գատար սիւրան միւտատէթի ճէզաեիեէսինի մա զիեատէթին իքմալ իթմիշ օլտուղու անլաշըլարագ, պիվը Ալիեէ մաղհարիեէթի խզմէտուսունա իրատէեի Շահանէ չէրէֆտուտուր պուլրուլմուշ տուր։

Պիր միւտատէթտէն պէրու Սամսունտա եաբտըրըլմագտա օլան տէմիր իսքէլէնին ամէլիեաթը իլէ իսթիւնինին տէօշէմէսի քեամիլէն խիթամ պուլարագ իւզէրինէ տէօշէնէճէք չըմէնտրֆէր խաթթլարը իլէ թէֆէրրուաթընը ինշաաթընա միւպաշէրէթ օլունմուշ տուր։

Ալմանեա բօսթանէսինտէն 12,000 մարդ սըրգաթ խաէրէք սավաշմուշ զլան մէէմուր զանը իլէ, կէչէն կիւն Պէյօղլու զապըթասը թարաֆընտան Ր. տը Միւլէն հագդընտա իճրա գելընան թահգիգաթ նէթիճէսինագ, արանընան խըրսըզ միւմալէյհ օլմատընը անլաշըլմաղա, տերհալ Սրանիա գոնսօլաթօսունա թէսլիմ օլունարագ, օրատան տախի սալը վէրիլմիշ տիր։

Իւչ այտան պէրու միւհագաթը վիլայէթի տէվրատ պուլունան, էրզրում վալիսի Հասան խայրի բաշա, Պայպուրթ վէ Թէրջան գազալարը մուամէլաթընընը թէտգիգաթընը իքմալ իտէրէք, էրզինկեանա ազիմէթ իթմիշ տիր։

Վալիի միւշարիէյհին էրզինկեանա իլք թէշրիֆինտէ, կինճի օրտուսի Հիւմառուն միւշիրի Զէքի բաշա, օրտու մէրքէզինտէ պուլունամամըշ իսէ տէ, պա Իրատէյի Սէնիեէ Համիտիեէ սիւվարի ալալարընը 40-ա իպլաղ իտէրէք, էրզինկեանա ավտէթ իթմիշ օլտուղունտան, վալինին էրզինկեանա իքինճի տէֆա թէշրիֆինտէ, Զէքի բաշա միւշարիէյհի իսթիգպալէ կիթմիշ վէ թէքրիմաթը իյֆա իթմիշ տիր։

Հասան Խայրի բաշա հազր. Էրզինկեան մէրքէզի իլէ զազալարտա տախի բէք չօղ թէշէպպիւսաթ վէ իճրաաթը նատֆիաեա մուվաֆֆագ օլարագ, էզճիւմէ օղգասը 33 բարաեա սաթըլմագտա օլան էքմէկի 28 բարաեա վէ 2 ղրուշա սաթըլան էթի 60 բարաեա թէնզիլ իտէրէք, թօրճու սիւվարի ասաքիրի Շահանէ հայվանաթը իշին տէրտէսթի միւնագասա պուլունան արբա ֆիեաթընտան 50,000 ղրուշու միւթէճավուզ պիր մէպլաղ թէնզիլ իթմիշ տիր։

Էրզինկեանտան Գուզիչան վէ Քըզի վէ Խընկուզ գազալարընա վէրէրէք օրալարընը տախի թէֆթիշլարընը իճրա իթտիքտէն սոնրա մէզքէզի վիլայէթի ավտէթի մ. գարարերպուլունմուշ իսէ տէ, գրընը խոտէթլէ հիւքիւմէթ օրալարընը գազասան գազալարը պուլունմասը հասէպի իլէ, էրզինկեանտան թ. ըչան թարլգի իլէ պուա գիւնլերտէ տօղրուճա էրզրում միւվասէլէթինէ պէքլէնիլեաք իմիշտիր։

Պէօեիւք Զամբճատա մէրհում Սամի բաշանընն քէօշկիւնտէն տիշն աթէշ զուհուր իտէրէք, եալընըզ մէզքիւր քէօշք եանմըշ տըր։

Մէզքիւր եանկընտան ավտէթ իսէն Շէհր էմանէթի թուլումպասը, եէնիճամի ճավլիսինտէ, արապա իլէ կէչմէքտէ օլան եավէրանը Բասիշանէնտէն պինպաշը Քէնան պէյին արապասընա չարբարագ, արապանընն իքի ճամը գըրըլմըշ վէ թուլումպա տախի եէրէ տիւշիւպ, թուլումպաճըլարտան Բարսեղ իլէ Սարգիս պիլէք վէ տիզ դամբաղընտան մէճբուհ օլմուշտիր։

Հալիմ բաշա հազրէթլէրինին ջօճանընդ էվվէլքի կիւն Պէսիւքտէրէ խաֆէրինտէքի տարտա գօյուն օմիլաթարընը ըրբարա, գօյուճլա պէր պէյ օղասա պուլունան սահաֆանա իշլիպ, զարդու / էլէֆ օլմուշ տուր։

Ռէնչպէր էնստիտունտան Իսալովալը Հալիմ, պարկիրլէ Գումքարուեա կէլմէքտէ իքէն, պարկիր իրդքէրէք Ցակոբ նամընտա պիրիսինէ եիւղիւնտէն ժարարամըշ տըր։

Լօնտրատան Բարիզ գազէթալարընա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, գընրակիցա, կօրա Տրիբունին Բարիզ ինկիլիզ սէֆարէթինէ նասպ ու թաեինին թասիգ իթմիշ տիր։

«Թան» զազէթասընա եազըլըրընա կէօրէ, Եունան գրալընընն մախտումուրէնս ժօրժ, պու քէրրէ նէնի պիր չէճաաթ տահա իպրազ իթմիշ տիր։ Շէօյլէ քի, շիտատէթլի պիր ֆուրթունա էսնասընաա սանտալա պինմիշ պիր թայիֆէ Բիրէ լիմանընտան կէչմէք իւզրէ իքէն, բիւզիկասընը շիտատէթինտէն սանտալ տէվրիլիպ թայիֆէ տէնիզ տիւշմիշ տիր։ Բրէնս ժօրժ պու մուզուաթը կէօրիւնճէ, հէման տէրհալ գահրէմանանէ պիր սուրէթտէ փէնիզ աթըլըպ, ուզուն մուտտէթ տալիկալարընը շիտատէթիլէ օղրաշարգտան սոնրա նէհաեէթ թայիֆէէի սահիլի սէլամէթէ չըգարմադա մուվաֆֆագ օլմուշ տուր։

Ռաթինա ճան գուրթարան շիրքէթի, բրէնս ժօրժս պու միւնասէպէթլէ պիր գրթա պէօեիւք ալթուն միտալիա վէրմիշ տիր։

Ալմանեատա քեալին գէբլեց չէհրի պանքէրլերինտէն Ատոլֆ Ալպէր, միւշթէրիլերինին թէվսի իմտիքլերի քեափֆէյի տէբօղիթօ ագչէլերինի իսրաֆ վէ իսթիհլաք իտէրէք ֆիրար իթմիշտիր։ Պու տէբօղիթօլարտան պիրի, եալընըզ 785,000 մարգա պալիղ օլմագտա իմիշ։ պունու միլթէագրպ ըէմէն իլանը իֆլաս իտիլմիշ, վէ մէզքիւր պանգատա միւսթախտէմ օլան ֆիրարինին պիրատէրի թահրը թէվգրֆէ ալընմըշ տըր։

ԽԱՐԻՃԻԵԷ

ԱՀՎԱԼԸ ԲՕԼԻԹԻԳԻՑԵԷ

Քեաֆֆէյի Իթալիան զաղէթալարը, Ռուտինէ գապինէսինին սօն մէսէլէյի մէգհէպիեէ միւզաքէրաթընտա, մազհարը ֆիւթուհաթը թամմէ օլտուղունու թէսլիմ ու իթիրաֆտէ մի թէֆիգունալէյհ տիրլէր։ Քէզա մէզքիւր էվրագը հավատիա, թէէմինաթ դանունու հագգընտա պէհրուտէ միզաքէրաթլա մէշղուլ օլաճագ եէրտէ, թէքմիլ նազարը տիգգաթլարընը մէմլէքէթ իչիւն զաեէթ ճալիպի տիգգաթ օլան մէսաեիլի էգ օնօմիգբյեէեէ աթֆ իթմէսինի Մէճլիսի Մէպուսանա նասիհաթ իթմիշ տիր։ Եալընըզ Մ. Ֆրանչէսգօ Գրիսբինին միւբէվիճի էֆքեարը օլան «Ռիֆօրմա» զազէթասընէ պունտան մէմնուն օլմաեընպ 1870աէ Մինկէթթի թարաֆընտան խարիճիեէ նէզարէթինէ իրսալ օլունան միւթէատիտ թէլէկրաֆլարը զիքր իթմէքտէ տիր քի, պու թէլէկրաֆլարտան ք օ զէմանլէր Ամէրիկանըն իթալիա իչիւն տահա զիեատէ հիւրմէթի մանչուրէսի օլտուղու անլաշըլմագտա խոր։ Մէզքիւր զազէթա, Ռուտինի գապինէսինին գ ենթ Դանդքինին նութգուհագգընտա մաթլուպ վէ իթմինանպախշ սուրէթտէ իյզահաթ վիրմէտիկինի իստիա վէ պէհան իտիեօր։

Պիր չօղ կիւնլէրտէն պէրու Բօմատա միւքէլաճա պազը թաատիլաթ հուսուլէ կէլէճէկի, վէ պու թէպէտտիւլաթ մեհանընտա ատիեէ նէզարէթինէ զիրաաթ նազարը կէչիպ, զնրաաթ նէզարէթի, վէ բասթա վէ թէլէկրաֆ իստարէսի տէ օզ ճէնահ ազալարընտան իբի զաթա թէֆվիզ իտիլէճէկի վէ նիհայէթ Մ. տը ճիօլիթթինին մալիեէ նէզարէթինէ թաեին օլունաճաղը միւթէվաթը տը։

«Լէնգէչալրը պու կիւն տիւշիւնտիկինի ֆինկիլթերրա եարը տիւշիւնիւր։ տիեէ ինկիլիզլէր միեանընտա պիր տարար մէսէլ էոթէուէն պէրու աէօլլէնմէքտէ տիր։ Ինկիլթերրանըն սէֆամաի մերքէզի օլան պէօեիւք Մանչէսթը շէհրի իլէ, էն պէօեին.ք լիմանը օլան Լիվերբուլուն, պոդլունուգլարը Լէնգէչալը էգալէթինին էհէմմիյեթէթ վէ սէրվէթի նազարը տիգգաթա ալընաբաղ թագտիրտէ։ շէհրի մէզքիւրուն Ինկիլիզ էֆքեարը ումումիեէսի ինէղքինէ իճրա իթմիկի թէէսիր սուհուլէթլէ անլաշըլապիլիր։ Մանչէսթը շէհրինին պէօեիւք թիւճճարլարը վէ Լիվերբուլուն զաեէթ զէնկին սէֆայինի թիւճճարիեէ սահիպ վէ միւճէհհիզլէրի, ճէսիմ պիր իգթիսարը մալիեէ մալիք օլտուգլարը հասէպէյլէ, պունլարընը սըգլէթ ու թէէսիրի պիթթապի բօլիթիգատա հիսս օլունաճագ տըր։

Պալէատէ զիքր օլունան տարպը մէսէլտէն թութտուրարագ, Մ. Մօրլի կէչէն կիւն Օլտահատա մալիեէ նազարը Մ. Կօչէնէ ճէվապէն պիր նութգ իյրատ իլէ, պու կիւնքի կիւն Լէնգէչալրտա մէվճուտ օլան 57 մէպուստան եալընըզ 17սի սերպէսթի թարաֆտարը օլտուզմունու, վէ լաքին մուհաֆազաքեարլար 4 մէվգը զալպ իթտէքլէրինի պիլէխթար, աղ վագրթ զարֆընտա չու ճէսիմ էեալէթին սերպէսթի ֆրրգասը էլինէ կէչիպ, «թապիաթբյա թաքիգի թէրագգբյեաթա տախիլ օլաճաղընա» տաեիր իմիտի գավի պէեան իթմիչտիր։

Մ. Մօրլի Մ. Կօչէնին սիեատէթի մալիեէսինէ չիտատէթլէ թէաբրուզ իտէրէք, Մ. Կնչէնին վէրկի թարհընճա թէքլիֆ իթտիկի իսլահաթը «աչբգտան աչբգա հագգսըզըզ» նէեի թավսիֆ իթմէքտէ տիր։ Մ. Մօրլի մէգալէսի նէ խիթամ վիրտիկի սըրատա, Ռիչեանի մուհաֆազաքեար դրապինէնին պիր սրֆաթը միւչթէքէքսի վար իտէ, օ տա պիր թագրմ պիչարէկեանընը ֆագր ու զարուրէթինի պիչմէմզիկ կէլիպ, պնլէրին չիքեաեանթընա գուլագավամալարը տըր» տէմիշ պիր։

ՍԷՆԹ ԷԹԻԷՆՏԷՔԻ ՄԻԻՏՀԻԾ ԳՈԶԱ

Սէնթ Էթիէն նամ մահէլլաէ քէօմիւր մատէնի գուեուսունուն եըգըլմաօընա տաեիր նէշը օլունան թանֆիղաթա նէզարէն, իշ պու միւտիշ գաղա ալաֆը։ դեկտեմբերին 6ընտա էօլլենտէն պիր ազ սօնրա գուեու իչինտէքի պուխարլարը թութուշմասընտան ինալի վընգու պուլուպ մաքէն ամէլէպինտէն պիր խալիսի թէլէֆ օլմաչլար տըր, չէօլլէ քի Մատէն գուեուսունատան էվվէլա շեատա պիր սէտա իշիտիլմիշ վէ ճքի սանիեէ սօնրա երեէ պիր սէտա իշիտիլէրէք ճիվարտաքի էհալի պիր գազա վուգուուռնու անլամըշլար տըր։

Ամէլէնին խըսըմ վէ ագրբպալարը տէրհալ մատէն գուեուսունա կիրիլէճէք մահէլլտէ թօրլանըպ, ֆիրեատա պաշլամըշլար վէ ասքէր վէ բօլին տախի միւրուա իթմիշլէր տիր։

Պազը քիմսէյէի գուեուեա կիրմէք իսթէմիշլէր իսէ տէ, պուխար չըգմագտա օլտուղունտան կիլիճէնէք պօղուլմագ թէէլիքէսինէ տիւչար օլաճագլարը ճիհէթլէ, իչ չարեէք գատար պէքլէեէպ, պու խարլար պիր տէրէճէ կէչտիքտէն սօնրա, պազը ճէսուր քիմէսնէյէր գուեուեա ինմիչէր իսէ տէ, գուեունուն իչերիսի երգբլրպ, եօլ գարանմըշ օլտուղունտան աչընրեա էնէնլէր, էվվէլա տէօքիլէն թօբրագլարը գալտըրմազա թէչէպպիւս իտէրէք և սաաթ չալըշտրգտան սօնրա, թօբրագլար ալթընտա գալան ամէլէտէն և քի. չիեի գուեթարմըշլար վէ պունլարտան եալընըզ պիրի աղրճա զեատէլէնմիշ իմիշ։

Ցիկէր պիր թարաֆտան կիրէն ատտամլար, 3 նէֆէր ամէլէ տահա գուրթարմըշլար տըր։

Ամէլէ 81 քիչի օլտուգլարը հալտէ, էվվէլա 7 նէֆէրի չըգարըլրպ, մուախխէրէն 3 քիչի տախի գուրթարըլմըշ վէ 7 քիչի թէլէֆ օլմուշ տուր։ Գուեուսունուն եըգըրմասընընը սէպէպի թէմամի իլէ մալիսմ օլմահէպ, պիր ռիվայեէթէ կէօրէ, հա՝ հա ալմագ իւզրէ գունուլան ալէթիկտէն պիրինին պօզուլմասընընտան նէյէթ կիմինչ տիր։

Ժուպէ մաղտէն քէօմիւրիչ գուեուսունտա տախի պիր տէֆա 270 քիչի թէլէֆ օլտուղունտան, պոռ տէֆքի գազա անտէն գօնրա միհիմմ ատտ օլունմուշ տուր։

Էէօլիւլէրին ճէսէտլէրի բէյտէրբէյ չըգարըմըշ, վէ դեկտեմբերին 7ինպէ 65 գատար ճէսէտ չըգարըմըշ տըր։

Սէնթ Էթիէն գասապասը մէպուսու Մ. Սօհէ, միւսապ օլան ֆամիլեալարա իեանէթէն 100,000 ֆրանգ իթա օլունմասընը թէքլիֆ իթմիշ տիր։

Բէյնսի ճիւմհուր Մ. Գարնջ տախի, միւսապ Նլան ֆամիլեալարա մուամէնէթ իչիւն, ժէնէրալ Նամբանը Սէնթ Էթիէն գասապասընա կէօնտէրմիշ տիր։ մէզքիւր մատէն ահվալի իլէ իլլէտիլմէսինի թահգրգ իմմէք իւզրէ, Նաֆիսա նազարը Մ. Բրօքիս տախի գազանըն մահէլլինէ կիթմիշ, վէ պազը զազէթալար, միւսապինէ իեանէ յէչիէն պիր թէաթրօ օնունու իճրա օլունմասընը թէքլիֆ իլլէմիշլէր տիր։

Ֆօնթ տը Կրէբոլ նամ զաթ, մէզքիւր թէաթրօտա պիր ջօճա թութմագ իչիւն, իեանէ գօմիսիօնէնա 500 ֆրանգ կէօնտէրմիշ տիր։

ՄԻԹՕԷՆԷՎԻԵԷ

«Ցէյլի Գրօնիքլ նամ ինկիլիզ զազէթասընա Վիէննատան եազըլըրընա կէօրէ, Վիթալպուրկ ճիվարընտա քանեին պիր գասապասա, ախիրէն ինանըլմաեաճագ տէրէճէտէ զարիպ վէ բիգգաթէնկիզ պիր հատիսէ զուհուր իթմիշ, չէօլլէ քի։

Ավսթրիա էհալիսինտէն ֆագը պիր քէջրլիւնիւն օղլու թիճարէթ իչիւն Ամերիգաեա կիթմիշ իտի։ Մերգում օրատա 16 սէնէ իգամէթ իտէրէք 600 լիրա գատար պիր մէպլաղ գապանըգտան սոնրա, տրթըգ բէտէր վէ վալիտէսինին նէզտինէ ավտէթէ գաբար վիրիր, վէ պու գարարընընտա կէչէնէտ մէվգբեի իճրաեէ վազ իտեր։

Բէտերի քէնտիսինի Ֆէրհալ թանըմըշ իսէ տէ, վալիտէսի թանրեամատըղընտան, բէտեր զէվճէսինէ հագգաթը հալի էրթէսի կիւն անլաթմագ, վէ պու ճիհէթլէ պիր զարապէթ հասըլ էյլէմէք իւզրէ, օ կիւն օղլունու մէզպուրեեէ պիր միւսաֆիր սուրէթինտէ կէօսթերիր, խանէ սահիպէրի իլէ միւսաֆիր թաատ ԻՌէատիքտէն, վէ պիր միւտէթ գօնուշտուգտան սոնրա, զէվճ իաէ միւսաֆիրէ պիր օտա թաեին իտէրէք։ քէնտիլէրի տախի օտալարընա չէքիլիրլէր։

Խանէ սահիպէսի, միւսաֆիրին զէվճինէ պիր քիսէ իչինտէ պիր չօգ ալթուն բարա կէօսթերմիշ, օլտուղունու տէրիսթրը խաջրեէջ մէզքիէր բարաեը էլինէ կէչիրմէք արզուսիլէ, կիճէ եարբսը օտաարընտան չէգարգդ եավաշ եավաշ միւսաֆիրին օտաարընա կիրէր, վէ պիչարէեի պրշագա գաթլ իտէրէք, իւզերինտէքի բարաեը ալրը։

Մերգումէ իրթէսի կիւն վուգուարը զէվճինէ նազլ իտէրէք, վազթուլուն քէնտիզ օղլու օլտուղունդ խապէր ալմասը իւզերինէ, տերհալ տիւշիպ թէլէֆ օլուր։

Էվվէլբա զազէթալարընտա օգոստոսունա կէօրէ, Վիւրթէմբերկ դըքալրընն թախսիսաթը եալընըզ նագտէն թէէտիեէ ալդընմաեըպ հիւքիւմէթի մուշարիլէյհա բէսմի զազէթասընին պիր հիլյէնը բէսմիսինէ նազարէն, եէնի գրալ յէնէվի թախսիսաթընա մահսուսէն ալմագտա օլտուղու 1,800,000 մարգլրգ նագտտան մաատա 225,000 քիլօ գրգրճա ալդընտաեը։ 62,500 քիլօ չամտար, 38,400 քիլօ արբա։ 560,000 քիլօ քէրեէք։ 4,700 մէթրջ միքեատալ մէչէ, վէ 2,750 մէթրջ չամ ագաճը ավագ իթմէքտէ իմիշ։

Շրլ սօն 14 ալ զարֆընտա Պէրլինտէ քէնտի քէնտիլէրինի էնլտիրէն չօճուգլարընն մրգտարը 62եէ պալիղ օլտուղու, վէ նէֆելէրինէ ատլի գատա իտէճ մէզ-

---

)(42)(

ՀԱՅՏՈՒՏԼԱՐ

ՍԷՐԿԷՐՏԷՍԻ

Մէրէլէթ ԲՕՆՍՕՆ Տիի ԹԷՐԱՅ

ՄԻՐԱՊՈՂ ՄԱՎՈՒՆԱՍԸ

Գէ՛ — Բեաէրիմ — ճէվապ վիրտի մէզպուրէ — պագը գատընլար սէվտիքլէրի էրքէք հագգընտա շիպհէ իտէրէր, պու գատընլար սէվիլմէկէ չպեէսթէ տէկիլ տիրլէր, լաքին, պէն էօյլէ շիպհէ իտէնլէրտէն տէկիլիմ։

Գըզընըն չու գանատաթը վիճատանիյեէսինէ գարշը Մ. Ժօզէֆ տը Մանպրէօն պայընը էեէրէք չէքիլմիշ իտի։

Մարթ։ կիճէ եարբսը ճալընըզ գալարաք բէնչէրեեի աչմշը վէ սիպ չէօքմիշ օլտուղու հալտէ տուա իթմէքտէ իտի։

Մէզպուրէ քէնտիսինէ չիտատէթի աչգու մուհապպէթի օլտուղու Հանրինին քէնտուեէ ազվ ու իանատ օլունան թէօհմէթտէն թէէրիեէյի զիմմէթ իթմէսի, վէ չու սուրէթլէ միւքթէրիլէրինի տիւշարը հէճալէթ վէ մահճուպիկէթ իյմէմսի իչինն պիր ան էվվէլ ավտէթինի ճէնապը Հագգտան նիեաղ ու թաղարրու իլլէմէքտէ իտի։

Մարթ ագլը պաշընտան կիթմիշ օլտուղու հալտէ աեազա գալգտը։

Պիր սէտա քէնտիսինէ պաղրմագտա իտի։

Օ տո՛ւր։

Մէզպուրէ օմուղլարը իւզէրինէ պիր մանթօ աթըպ։ բէնչէրեեի գաբաքգաքի պու տա իշաբէթին անլաշըրը օլտուղունա տէյալէթ իթմէքտէ իտի — վէ գաբուեու աչմագա կիտէրէք էթրաֆընը տախի տինլէմէքտէ իտի։

Սայֆիեէտէ հէրքէս տէրին ուլգուեա վարմըշ իտի։

Մարթ իշէրիսինտէ տօղտուղու քէօշքիւն ատէմլէրինի բէք ալէա պիլմիկէնտէն, ըշրդա լիւզումի իօգ իտի։

Իմամ մէզպուրէ լամպասընը սէանտիւրիւպ էնտի, վէ պէօեիւքթաշ նէրտիվէնին գատէմէլէրինէ ասլա իշնտիրմէեճէք սուրէթտէ պասմագտա իտի։

Զէմին գաթընա մուվասլէթինտէ Մարթ գաթէն թաագիպ եթտիկինի պէեան իթտիկիմիզ եօլտան իլէրուլէեէրէք, լիմանլուգտան կէչիպ պէջիւք պաղչէեէ կիթմէքտէ իտի։ Պաեէհու սիրաթլը տարվարյա Հանրի տը վէնտագընն տրգասընտա պէքլէմէքտէ օլտուղու գաբուեա տօղրու կիթմի։

Պազէն իբի սէվտաղէտէ եէկտիկէրինէ թէսատուֆ իթտիքլէրի սըրատա խալէճան վէ թէէքսիրի գալպիլէրի օլտէրէճէ չիտատէթ քէսպ իտէր քիչ պիր միւտէթ պիր պիրինէ նէ սէօյլէեէճէքլէրինի չաշըրըպ գալըրլար։

Իրթէ պէօյլէճէ պիր գաչ տագրգա, հուզուրու Բապպանիպէ զէվճ պէ զէվճ օլան Մարթ իլէ Հանրի եըլտըզլը սէմա թահմրընտա եէկտիկէրի գուճայընա սաղըլմըշ օլտուգլարը հալտէ տիչնեաեը ունութտուլար։

Պիր ազ սօնրա Հանրի սէրպէսթ վէ միւսթագիմ թավր ու հարէքէթիլէ, Մարթա էնտիլէսինդ, թէհլիքէլէրին, վէ վազիֆէսինի իբմալ իթմէսինտէն տօլաեը քէսպ իթտիկի չէրէֆ ու մէֆխէրէթի պէեան ինթմէքտէ, վէ պիր ֆիւթուհաթտան զիհատէ մուճիպի իֆթիխար օլան պիր մաղուպլեեէթտէն պէրու թէքմիլ իւմիտլէրի զաեիլ օլմուշ ի-

քէն, բուգուն միւտէթ տէվամ իտէն չու զուրպէթ կէօեիւս վիրմէքյիւն, քէնտի գալպինէ գրավէթ վէ մէթանէթի վիրէն պիր չէյ վարտ։ օտա քէնտիսինէ պիր աչգը էպէտի իրէմէրպու թ օլտուղու մաչուգ էոմինն խէեաբու խաթրբէսի ջլատպգանու նագլ ոգ հիրքեակէ իլլէմէքտէ իտի։

Մարթ միւսամիլյհինինէեէքքէնտի քէնտիէ տէր իտի։

— Հանրի պիր դահրէման կիպի սէօզ սէօյլէեօր տէ, քէնտիսինին հայտուտ օլմասը յատտիա իտիլիեօր։

Պաեէհնա պիրտէնպիրէ մէզպուրէ Հանրինին էլինտէն թուճարագ տէտի։

— կէլինիզ։

Մարթ պէօյլէ տիեէրէք Հանրիեի պէօեիւք պաղչէեէ իտիսալ իթմէտի։

— Պէնի նէ՞բէեէ կէօթիւրիւեօրսունուզ — տեեի սօրտու Հանրի։

Մէզպուրէ ճէվապ վիրմէտի, վէ լաքին Հանրիեի պաղչէսինին պիր քէօշէսինտէ մէչէ ապաճլարը իլէ եարը զաբանմըշ օլան քիոչիւք պիր քէօշքէ տօղրու կէօթիւրտիւ։

քիւբ չօճուգլար միեանընտա հէնուզ եէտի եաշընա վասըլ օլմամըշ պիր սապի պուլունտուղու, վէ չու ինթիհապ իտէնլէրին էն պէօյիւքլէրինին 15 եաշընտա օլտուգլարը, Պէրլին զազէթալարընտա միւթալէա օլունմաղա ապուլ։

ԿԷՕՄՐԻՒԲ ՄՈՒԱՄԼԱԹԸՆԱ ՏԱՑԻՐ ՆԻԶԱՄՆԱՄԷ

(6591 ԹՈՒՎԻ ՆԻՍԱՆԷԴՊԷՆ ԹԷՎՈ)

13ինճի. — Հուսուլէնին իխրաճընտան սօնրա, 8 կիւն մի տէթի զաբիքնտա, 6ընճը մազատէտէ միւնտէրիճ օլտուղու վէճճլէ, իյճապ իտէն պէեաննամէ կէօմրիւկի իպրազ օլունաճագ։ Իչպու միւտէթին ինդիզանընտա, էշեա կէօմրիւք տէն գալտըրըմատըղը հալտէ, կէօմրիւք անթրբրօսու, թէէսին օրէնան մահէլլէրտէ կէօմրիւք իտարէսի թարաֆընտան, հէման անթրբրօեա կէօնտէրիլէճէք, վէ անթրբրօ պուլունմատան մահէլլէրտէ, կէօմրիւք անզարընտա հրիգ օլունաբաղ, իյճապ իտէն աշտիեէ ըէսմի ախզ օլունաճագ տըր։ Մուխապէ էյի թիւճճարիյեէ էվրագընտան մատա կէօմրիւքլէրէ վիւրուտ իտէն էշեաեա միւթեալիգ հէր նէվ էվրագը թիւճճարիյեէնին իպրազընը, կէօմրիւք իտարէսի թալէպ իտէպիլիճէք տիր։ Պիր մալին սահիպի պէեաննամէնի թանզիմ իթմէզ տէն էվվել, քէնտի հիսապընա օլարագ կէլմիշ օլան գապարընը միւհթէվիեաթընը կէօմրիւքտէ, վէ կէօմրիւք իտարէսինին նէգարէթի թահթընտա օլարագ մուահէնէ իթմէկի թալէպ իտէր իսէ, քէնտիսինէ միւսաատէ իտիլէճէք տիր։ Պէեաննամէլէր թիւրքճէ վէ եա ֆիլանընը ճա օլարագ թանզիմ օլունաճագ, վէ պէեաննամէ իթա օլունտուղտան սօնրա, Թաատիր օլունմատաճագ տըր։

Դապլարընը տէրբանտէքի էշեանընը ֆիլանէեանէի իչուն, քիչշատընա կէնտ ճիւրանընը, վէ եա միւտիրի թարաֆընտան միւսաատէ օլունտուղտա, հիյնի մուահէնէտէ հազրը պուլունմադիւղրէ, նազրը վէ եա միւտիր թարաֆընտան պիր մէէմուր թայինին օլունաճագ տըր։

16ընճը. — Պէեաննամէլէր, կէօմրիւք թարաֆընտան վէրիլէճէք մաթպու էվրագը մախսուսէ իւզէրինէ թահրիր օլունաճագ։ Վէ թարիֆանընը թաթպիկինէ միւթէալիգ պինճիճիյէ իլգահա թէզ ղազմէեի հավի պուլունաճագ տըր։ Պէեաննամէլէրէ, էվվէլա պունլարը իթա իտէնլէրին էսամի վէ չէօհրէթլէրի իլէ թապիիյեէթ վէ մահէլլի իգամէթլէրի, քիւբ չօճուգլար միեանընտա հէնուզ եէտի եաշընա վասըլ օլմամըշ պիր սապի պուլունտուղու, վէ չու ինթիհապ իտէնլէրին էն պէօյիւքլէրինին 15 եաշընտա օլտուգլարը, Պէրլին զազէթալարընտա միւթալէա օլունմաղա ապուլ։

ԿԷՕՄՐԻՒԲ ՄՈՒԱՄԼԱԹԸՆԱ ՏԱՑԻՐ ՆԻԶԱՄՆԱՄԷ

(6591 ԹՈՒՎԻ ՆԻՍԱՆԷԴՊԷՆ ԹԷՎՈ)

13ինճի. — Հուսուլէնին իխրաճընտան սօնրա, 8 կիւն մի տէթի զաբիքնտա, 6ընճը մազատէտէ միւնտէրիճ օլտուղու վէճճլէ, իյճապ իտէն պէեաննամէ կէօմրիւք իպրազ օլունաճագ։ Իչպու միւտէթին ինդիզանընտա, էշեա կէօմրիւք տէն գալտըրըմատըղը հալտէ, կէօմրիւք անթրբրօսու, թէէսին օրէնան մահէլլէրտէ կէօմրիւք իտարէսի թարաֆընտան, հէման անթրբրօեա կէօնտէրիլէճէք, վէ անթրբրօ պուլունմատան մահէլլէրտէ, կէօմրիւք անզարընտա հրիգ օլունաբաղ, իյճապ իտէն աշտիեէ ըէսմի ախզ օլունաճագ տըր։ Մուխապէ էյի թիւճճարիյեէ էվրագընտան մատա կէօմրիւքլէրէ վիւրուտ իտէն էշեաեա միւթեալիգ հէր նէվ էվրագը թիւճճարիյեէնին իպրազընը, կէօմրիւք իտարէսի թալէպ իտէպիլիճէք տիր։ Պիր մալին սահիպի պէեաննամէնի թանզիմ իթմէզ տէն էվվել, քէնտի հիսապընա օլարագ կէլմիշ օլան գապարընը միւհթէվիեաթընը կէօմրիւքտէ, վէ կէօմրիւք իտարէսինին նէգարէթի թահթընտա օլարագ մուահէնէ իթմէկի թալէպ իտէր իսէ, քէնտիսինէ միւսաատէ իտիլէճէք տիր։ Պէեաննամէլէր թիւրքճէ վէ եա ֆիլանընը ճա օլարագ թանզիմ օլունաճագ, վէ պէեաննամէ իթա օլունտուղտան սօնրա, Թաատիր օլունմատաճագ տըր։

Դապլարընը տէրբանտէքի էշեանընը ֆիլանէեանէի իչուն, քիչշատընա կէնտ ճիւրանընը, վէ եա միւտիրի թարաֆընտան միւսաատէ օլունտուղտա, հիյնի մուահէնէտէ հազրը պուլունմադիւղրէ, նազրը վէ եա միւտիր թարաֆընտան պիր մէէմուր թայինին օլունաճագ տըր։

16ընճը. — Պէեաննամէլէր, կէօմրիւք թարաֆընտան վէրիլէճէք մաթպու էվրագը մախսուսէ իւզէրինէ թահրիր օլունաճագ։ Վէ թարիֆանընը թաթպիկինէ միւթէալիգ պինճիճիյէ իլգահա թէզ ղազմէեի հավի պուլունաճագ տըր։ Պէեաննամէլէրէ, էվվէլա պունլարը իթա իտէնլէրին էսամի վէ չէօհրէթլէրի իլէ թապիիյեէթ վէ մահէլլի իգամէթլէրի, Ֆանիէն էշեանընը մախրէճի վէ մահէլլի հոջսուլի, վէ մէվրիտի (վարիտ օլտուղու մահէլլ) վէ պունլարը իտիլաֆ վէ իխրաճ իտէն սէֆինէլէրին էսամի վէ պայրագլարը, վէ սալիսէն, զարֆլարընը էնվայի, վէ մարգա վէ նիւմէրօլարը, վէ սրզլէթ վէ ատրէսլէրի իլէ պէհէր գապընը միւհթէվիեաթընը, թարիֆատա աեիտ օլտուղու մատտէնին վահիտի գրեասիսինէ թէվֆիգան, ճինա վէ նէվի, վէզնու աաեէտի վէ էօլչիսիւ վէ եա գբյմէթի տէրճ օլունաճագ տըր։

17ինճի. — Կէրէք մանիֆէսթօ վէ կէրէք սայիր իյճապ իտէն էվրագընը իթթասընտան իմթինա իտիլտիկի, վէ եա խօտ միւտէթի նիզամիէսինէ իպրազ օլունմատըղը թաղտիրտէ, մէսարիֆ վէ զարար ու զիեանը դարատանա, վէ եա սահիպի էշեաեա աեիտ օլմադ, վէ պունլարընտան թէրէթթիւպ իտէճէք ճէզայի նագտինին հագգը իսթիֆասընա խալէլ կէլմէմէք ուզրե, կէօմրիւք իտարէսի, էշեայի մէ քիւրէեի պիլիխրաճ անթրբրօտա, վէ անթրբրօ եօգ իսէ կէօմրիւք պնպարընտա հրիգ իթտիրէճէք, վէ պէեաննամէ իթասընտան իմթինա օլունուր, վէ եա լթասը թէէխիր իտիլիր, վէ կէօմրիւկէ չըդարըլտըղը թարիխատէն պիր սէնէճէ գատար էշեա գուրթարըլմադ իսէ, ճարի օլան ուսուլ թէվֆիգան, մահէլլի զազէթալարընտան պիրի նէ իլաճ տէրճի, վէ եախօտ պիր ղան, վարագասը թաալիգի սուրէթլէրի իլէ ալէագատարանա, եարընզ պիր տէֆա խապէր վիրիլտիքտէն ծօնրա, միզահէտէ թարիֆի իլէ, վէ իտարէճէ ճարի օլան ուսուլ մուճիպինճէ, կէօմրիւք իտարէսի, էշեաեր մէզքիւրէեի ֆիրուխթ իթտիրէճէք տիր։ Իչպու էշեանընը պէյի (սաթմադ), իլանը մէզքիւրտէն, նիհայեէթ 15 կիւն նօնրա իթրա օլունաճագ տըր։ Մէյվէ վէ մաեիրէ կիպի ֆէնայաշմադ։ Վէ եա ադմադ։ Վէ զօգհաղա միչսթաեիտ օլանլարդ կէօմրիւքտէ ճըֆզ ջըզնապիլճէճէք միւտաեիթտէն զիեատ գալմաեաճագ։ Վէ պչ կիպի չէյլեր։ միւտէթի մուայեէնէսի զարֆընտա կէօմրիւքտէն գալտըրըլմատըղը սուրէթտէ, պունա տաեիր կէօմրիւք իտարէսի պիր մազպաթա թանզիմ իթտիրքտէն սօնրա, մահիպինի արամազա հաճէթ գալմադըղը՝ պիլ միւզաեէտէ, տօզրուտան տօզրուեա ֆիրուխթ իտէճէք տիր։ Ահաղը թարաֆընտան արանմաեարագ կէօմրիւքտէ գայմըշ օլան էշեանընը մուահէնէ վէ ֆիրուխթու մուամէլէսի, ալէագատարանը զայրու պէթլէրի ճայինտէ, հիւքիւմէթի մահէլլի եէտէն, վէ միւտտահունիլճէի թէպայի էճնէպի)ճէքտէն օլտուղու, կէօմրիւքտէ մալիւմ օլտուղու թաղտիրտէ, դօնսօսօլմամանէքտէն թայինին օլունաճագ մէէմուրու մախսուս հուզուրունտա իճրա օլունաճագ տըր։

Էյիէր հիւքիւմէթի մահէլլիեէ վէ եա գօնսօլօսխանէքտէն թալէպ օլունան մէէմուր, տավէթնամէտէ լթաեին օլունան սաաթտա կէլմէեէճէք օլուր իսէ, վուգուրի հալի միւպէյինին իյճապ իտէն մազպաթատը պիթթանզիմ, էշեա ֆիրուխթ օլունաճագ տըր։ Ֆիրուխթ օլունանէշեանընը էսմանը (պէտէլի) հասըլէսինտէն, էվվէլա նէշը ու թաարիզ օլունան իլան վէ միւզաեէտէ մէսարիֆի, վէ սանիէն կէօմրիւք ըէսմի վէ անթրբրօ իւճրէթի վէ եախօտ արտիեէ ըէսմի, վէ սալիսէն վաբօր նաֆիունու, վէ նապլ իտէն վաբօր գումբանեասը վէ սաեիրէ թարաֆընտան վերիլմիշ օլան ըէշինաթ ագչէսի վէ ճէզայի նագտիսի կիպի մէճարիֆաթը միւմթազէ, սրրասը իլէ պատէթթէնգիլ, միւթէպագրսը աեիտ օլան քիմէնէեէ վերիլմէք իւզրէ, էմանէթէն իտարէ վէզնէսինտէ հրիգ օլունաճագ, վէ մէպլաղը միւթէպագը իւչսէնէ գարֆընտա քիմէնէ թարաֆընտան արանմատըը հալտէ, կէօմրիւք իտարէսինճէ իյրատ գայտ օլունաճագ տըր։

(Տէվամ)

Ա.Զ.Գ.Ա.Յ.Ի.Ն

ՊԻՐ ԻԼԼԷԹԻ ՄԻՒՀԼԻՒՔԻ ՎԷ ԵԱԽՕՏ ԲԻՒՊԼԻՒՔ ՎԷ ՄԱՍԲԷԼԻ ՊՈԼՕ

Էֆէնտիլէր վէ գատընլար, հէր նէ գապաք կաեէր տէֆալար զիքրինի կէչմիշ իսէքտէ, պէլքի գաթան խապէրտար տէկիլսինիզ, վէ եախօտ պէլքի ունդաթմուշսունուզ տուր միւլահազասընդ մէպնի, պիր սէնէ, չու պալօլարտան պիրինին մէտհիյեէսի սրրասընտա, զազէթալարտա օգունան, մէ հաթթա, կիւեա պիր մաարիֆէթ եաբմըշ, վէ եախօտ պիր կիւզէլ ամէլ ու հարէքէթտէ պուլունմուշ տուր կիպի, հատտէն զիեատ չայեանը թայեիպ վէ մուճիպի նէֆքէթ պիր մազարալարը հճրաեը իրթիքեաղ իտէնէ, պալօնուն գօմրիթէսի թարաֆընտան, պիրինճի միւքեաֆաթ իթա օլունան մասգարալարը, պիլ միւնասէպէ թէքրարէն պէեան իտէլիմ։ Շէօյլէ քի, հէրիֆին վէ եախօտ «ճէնթըլմէն»ին պիրի, պիր արշը էնինտէ պօեունտա վէ եիւքսէքլէճինտէ պաշընա պիր տօլաղ կէչիրէրէք, կաաթլարճա, քիւլի գալապալըգ իչինտէ կէզմիշ տօլաշմըշ, վէ հէր քէսին նապարը տիգգաթընը ճէպ իլլէմիշ տիր։ Վէ մէզքիւր տօլաղընը ալթընտա վէ իւաթիւնատ, իճատ իտէն «էհլի հիւնէրին» պաշը սլզար տէքճէճէ կէնէշլիքտէ պիրէր տելիը պուլունտուղու կիպի, մերգումուպօնունտան պօղազընտան տօլաշմըշ պիր տէ պօրգ պուլունմագտա իտի։ Պիգիմ կիպի չօգլար, էվվէլա, պունուճ նէ բլտուղնանպ կէրչի անլաեմատըլա, չիւնքի, արքի մաղարալըգ իչին, գլ եօլտա պիր ըէզալէթմէք, քէնտի հիչոնի բիպասըլտա, իրթիքեաղ իտէր պիր նատէմ պուլունմակսիզէճէկլինի, գաթան տիւչունէ պ մէէմուլ իտէմէտիլէր իտի։ Հալ պու քի արաատընդ պիր խալի վագրթի կէչտիքդէն սոնրա անպայրլարագ, վէ չօգլարդ մէճմունն վէ մէսրուր օլարագ կիւլիշմէկէ, վէ հաթթա պիր գաչ տէֆալար տանա կէօրմէք իտահիլինէ տիւշմէկէ պաշլատըդլարընտան, պիզ տախի մերագ իտէրէք սիւալ էյլէմիշիզ տիր։ Մէկէր իսէ, մէզքիւր տօլաղդա ալֆրանկա պիր մէմչէ օգուրաղը թաղլիտ գլուպ, վէ պօղազընդ տօլանմըշ օլան տա, պօրուտան, գուպուբոն իմիշդի վէ չօգլար տա պու ըէզալէթտէն տօլաղը կիւլիշմէքտէ իմիշ։ Իչթէ զալքէթինի չէքմէքտէ վէ համիչէթլէր վէ ֆէտա քեաբլըգլար էպրազ էյլէմէքտէ օլտուղունուզդ պայօլաքտա, սաեիր կիւնա հէզարան ըէզալէթլէրդէն ֆազլա օլարագ, պու եօլտա ըէզալէթլէր ֆտախի իրթիքեաղ օլունմագտա, վէ պունա տա, պիլա արտ հիճաղ, վէ պիրա վիճտան ու ինսաֆ, Ազդայի՛ն սրֆաթը վերիլմէքտէ տիր։

Էֆէնտիլէր վէ գատընլար, բէք ալէա պիլմէքտէ օլմալըսընըզ տըր քի, Փրկիչ հոգաբարձուլարը, սաեիր հէյլեթլէրտէն չօգ զիեատ իեանաթա միւհթաճ պուլունտուգլարը հալոկ, մէզքիւր ըէզալէթլէրի կէօրիւպ անլատըգլարընտան, պիր տահա պալօ իթասընա թէնէզզիւլ իլլէմէմիյլեր, վէ անճագ էհալինին իեանէսիյլէ իրթիֆա իլլէմէկէ պաշլամըշլար տըր։ Վէ խալգտա զիեատէսիյլէ մէճմունն վէ մէսրուր օլմուշ տըր, չիւնքի, հէմ պիր կիճէ զիեատէսիյլէ սէֆիլ օլմադըգտան, վէ հէմ տէ տեօրթ պէշ պին լիրա պօշա բարա սարֆ ու իսրաֆ իթմէքլիքտէն գուրթուլմուշ տուր։

Էֆէնտիլէր վէ գատընլար, թարաֆը ալինիզտէն թէշվիգ օլունակէրմէքտէ օլան մէզքիւր պալօլարտան պիրինտէ, սահիպ չէօհրէթ վէ սերվէթ գատրն պիրինին, «պէլ էթաժ» թէսմիլէ օլունան, վէ թա աշաղըտա օլմասը ճիհէթլէ, մէյտանտէ տօլաշըպ կէզէն պինլէրճէ քէսանընն կէօզլէրի էօնիւնտէ պուլունան լօճալարընն պիրինտէ օթուրա

ՆԷՐԻՄԱ

ՀԵՂԻՆԷ Ց. Մ. ՀԱՃԵԱՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Շահրիման թէեւ այլ ամենէն բան մը չէր կամենար սակայն մտածել սկսաւ, իշխանազունը այնչափ վատահ և հանգիստ կը խօսէր որ, կարելի չէր որ պատրուած ըլլար միւսակողմէ դիտնալով որ Հրանտ անհունաբար Սիբզանը կը սիրէր։ Երբէք չէր համոզուեր թէ Նէրիմայի հետ ժամադրութիւն մը ունեցած ըլլայ մէկէն խմէկ միտքը խորհուրդ մը գալով ըսաւ՝

— Իշխանազունդ իմ պարոն Հրանտ վերջին աստիճան վեհանձն երիտասարդ մ'է և երբէք դուռ չը խօսիր։ Հիմայ պիտի կան չեմ գինքը և պիտի աղաչեմ որ ճշմարտութիւնը յայտնէ։ արդեօք ներիր։

— Միթէ իմ ներկայութիւնս անվայել չը՞թուիր։

— Ամենեւին, եթէ իրօք Նէրիմայի հետ տեսակցածդ չէն՝ աղեկ գիտեմ որ համարձակ պիտի զրուցէ։

— Երթանք ուրեմն։

Շահրիման իշխանազունին հետ սենեակն երթալու միջոցին, սպասաւորի մը հրամայեց թէ Պարոն Հրանտայ իմացնէ որ իրեն հետ իւր բեն ակը վայրկեան մը տեսակցիլ կուզէ։

— Շահրիման հազիւ թէ Իշխանազունին հետ սենեակն մտնելով դուռը դոցած էր, դուռը բացուելով Հրանտ եւս փոսխոհ սենեակ մտաւ։

— Ո՜հ, շնորհակալ եմ որ եկար սիրելիդ իմ պարոն Հրանտ ըսաւ Շահրիման, ծանրակշիռ գործի մը համար զձեզ կանչեցինք, նախ, իշխանազունը ամենընտիր բարեկամներիս մին է որ կրսէ թէ զձեզ տեսած եւ ճանչցած է։

Հրանտ ամեն բան հասկցաւ։ Իշխանազունը Գեղեցիկութիւնը յայտնած էր Շահրիմանա ուստի չուզեց ստել, այսու հանդերձ զգուշաւոր կերպարան մը առնելով ըսաւ։

— Նորին վսեմութիւնը ինչ առթիւ զիս ճանչցած է։ երէկ գիշեր թէկ պատիւ ունեցայ նորին բարձրութեան ներկայանալու, սակայն չեմկրնար որ նոյն ներկայացման վկայարկէ իւր զին տեսած և ճանչցած ըլլալը կրկնելով։

— Ձիրդ դուշակեցիք, նորին վսեմութիւնը կը պնդէ որպէս առաւօտ Վիշնուի անտառին մէջ պրահմանուհի մը հետ դեսեր է զձեզ, ուստի ձեզ կանչեցի որ մեր սիրելի իշխանազունին սխալած ըլլալը ըսեք իրեն։

— Իշխանազունը սխալած չէ, ըսաւ Հրանտ հանդարտօրէն։

Այս պատասխանին վրայ Շահրիմանայ զգացած զարմանքն նկարագրել անկարելի է։

— Ինչպէս կմկմաց, դու Նէրիմայի հետ. բայց ինչպէ՞ս և ե՞րբ մտերմացար պրահմապետին աղջկան հետ։

Այն ատեն Հրանտ մի առ մի պատմեց նախորդ գիշերուան Սէյթոն մարգիզուհւոյն Նէրիմայի եւ իշխանազունին դէմ գաղտնի դաւակցութիւնը պատահմամբ լսելով, Նէրիմայի իմացնելը եւ յետոյ Նէրիմայի սուլիչը տալով հետեւեալ առաւօտուն Վիշնուի անտառը մէկէնին յետնակողմը զայն չչլել պատուիրելը։

— Եւ հետեւեալ առաւօտուն ժամադրավայրը գացի՞ր, ո՜հ, սիրելիդ իմ Հրանտ, շատ դէշ ըրեր ես անդ երթալով։

— Առաւօտուն կանուխ արթննալով պըտոյտ մը ընել ուզեցի, Վիշնուի անտառն երթալ մտքէս անգամ չէր անցներ, այդ անտառը որ կողմ գտնուիլն ալ չէի գիտեր ըստ դիպաց կը քալէի, անտառին մէջ ահագին ոգնիի նմանող Բարիայի մը հանդիպեցայ, բաւական յստակ թուրքերէն կը խօսէր, բնականաբար խօսակցութեան բռնուեցայ։

— Ինչպէս, հարցուց իշխանազունը զարմանօք, Վիշնուի անտառին Բարիան ե՞րբէկ առաւօտ ա՞նդ կը գտնուէր։

— Կարծեմ թէ նոյն ինքն ըլլալու էր, Բակոտներէն ուտելիք ժողուելու եկեր էր, ահա այդ Բարիայէն իմացայ որ նոյն իսկ Վիշնուի անտառին մէջ կը գտնուիմ, այն ատեն հետաքրքրութենէ մղեալ խորհեցայ սուլիչը փորձել, տեսնելու համար թէ ինչ պիտի պատահի, ուստի Բարիայէն կուտան որ կողմը գտնուիլը սորվելով նշանակայրը գացի և սուլիչը չչլեցի։ Թաւուտի մը բացատէն կին մը ելնելով նշան ըրաւ որ իրեն հետեւիմ։ մթին գետնուղիէ մը անցանք, երբէք մտքէս չէր անցներ որ Նէրիման պիտի տեսնէի։

— Էհ պարոն ըսաւ իշխանազունը դառնութեամբ, ինչու կը պահես, պատմածներդ արդէն բացայայտ որ նախատէս կարգադրուած տեսակցութեան մը կերթայիք։

— Ձեր կարծեացը արգելք չեմ ըլլար, պատասխանեց Հրանտ սեգութեամբ ուզածնուդ պէս կրնաք ենթադրել։

— Շարունակէ սիրելիդ իմ Հրանտ ըսաւ Շահրիման, իշխանազունը իւր կարծիքը միայն կը յայտնէ սուտ կը խօսիք չը՞պիր, և զձեզ կը հաւաստեմ որ այդպիսի խօսք մը մտքէն ալ անգամ չանցնիր։

— Եւ ա՛յ այնպէս կը հաւատամ, արդ ինչպէս որ ըսի, մթին գետնուղիէ մը առ

բաց, վէ պիր թէփսի տէրունլինտէ բաց չիշէ վէ գատէհլէրինի տիղտիրէրէք (ֆիւեա օրասը Գարապուշաղն մէյխանէսի տիր կիպի) չագրպ չագըշըրլարը՝ քէնտի կէօզլէրիմիզէ կէօրտիւքտէն պաշգա, պիզ սապահա գատար տուրմաերդ կիթտիքտէն սոնրա տա, սապահա գարշը պիր թագըմ թէաթրոգարբլարը կէլէրէք, «գանգան» թէսմիյեէ օյունան, վէ չիմտիլէրտէ Փարիստէ պիլէ օյնանըլմասընդն հիւքիւմէթ թարաֆընտան եասագ իտիլտիկի խապէր ալընմագտէ պուլունան սոն տէրէճէ էտէպսիզճէ պիր օեունու օյնատըգլարընը, ֆէրտասը կիւնիւ խապէր ալմէշ, վէ հաթթա օր կիւնլէրին Ադեւելքինտէ, մէրգում սահիպ սէրվէթ գաթթարաֆընտան, մէրսուսմէ գարբլարդն իպրազ իթտիքլէրի ուշրդգա մէհարէթլէրէ միւքեաֆաթէն, ավուճ ավուճ լիրալար պախշիշ վիրիլտիկինէ տաեիր, մէտհիյեէլէ՛ր։ Օգուսմուշուզտուր։

«Զո՞րն ասեմ, կամ զո՞րն խոստովանիմ,» տէնիլտիկի կիպի, պիզտէ պուեօլտա ըէզալէթլէրին, գա՞նղիսինի պէեան, վէ գա՞նղիսինի նագշ ու թատատ իտէլիմ. զաթէն միւմքին տէկիլ տիր. զիրա, հէր տէֆա մէզքիւր պալօլարտա էյլէնմէկէ կէլէն կէրէք էրքէքլէր վէ կէրէք գարբլար, շագալար, շէնլիքլէր, միւրբրիզլէր, վէ հարէքէթլէր եաբրագ, մասգարալըգ, տիլպալըգ, վէ հօվարտալըգ ճիհէթլէրինէ իպրազը մէհարէթ ֆտիպ տէ, հէր քէսի կիւլտիւրէպլիմէք, վէ ալէլխուսուս էրքէքլէր, զաթէն կիւլմէեի վէ էյլէնմէեի աշուրի մէրթէպէ սէվմէքտէ պուլունան գարբլարա քէնտիլէրինի սէվտիրմէք, վէ եախօտ ենէ՛ գատարտա շագաճը... վէ սէվիմլի... պիր զաթ տը... պիր ճէնթլմէն տիր...» տէտիրթիպ տէ իֆթիխար իլէմէք իչին, եըլ պաշա գատար, էնվայի ըէզիլճէ լագըրտըլար, թավըլար, հարէքէթլէր վէ գրեաֆէթլէր տիւշինիպ իճատ վէ թաալիմ իթմէքտէ տիրլէր. վէ պունլարընը քեաֆիֆէսինի տէ, կիւեա «ազգասիրաբար» մէկզիւր պալօլարա պիր բարլագլըգ վիրմէք իչին եարմագտա իմիշլէր. մէքթէպ վէ մէտրէսէճէ տէրքեար օլան զայրէթլէրինտէն վէ մուհապէթլէրինտէն նաչի իճրա իթմէքտէ իմիշլէր, վէ թա թէմէլի, պու եօլտա ըէզալէթ թաշլարընտան իպարէթ պունլան պիր հասըլաթ պինասը սաեէ սինտէ գայրբլան մէքթէպլէրտէն տէ, միլլէթիմիզ խայր ու մուհասսէնա՛թ կէօրէճէք իմիշ, իլերո՛ կիտէճէք իմիշ. նէ՞ տէրսինիզ, էֆէնտիլէր վէ գատընլար, էօյլէ պիր խայր ու մուհասսէնաթա ինանապլմէ՞ր միսինիզ, ագլընըզ, ֆիքրինիզ, զալպինիզ, վէ չան ու շերէֆ վէ նամուսունուզ պունլարը պիլէրէք վէ իսթէեէրէք գապուլ իտէպիլի՞ր մի։

(Տեւմ)

ԼԻԹԱՅԻՖ

Սաֆտէրուն տէլիգանլընդն պիրի կիտէր պիր Փափասա խոսսովանանք օլուր, խիթամընտա՝ Տէր պապա աէր, սիզէ պիր «Պատարագի» վիրմէք նիյէթինտէեիմ ամա, պիզիմ բէտէր Պաղտատտա վէֆաթ իթմիշ սիր, պէն պուրտա օնուն ճանը իչին զէքեաթ վէրիրսէմ, աճապա լուհունճա պիր ֆեխտէյի մուճիպ օլո՞ւրմու։

Փափազ պու սիվալէ սաեթէ պիր հիտտէթլէ, ճէվապ օլարագ տէտի։

— Պէհէյ պապա՛ն ճանընա... պէնիմլէ էյլէնի՞եօրմուսուն։

— Տէրպապա պիզ պիր շէյ տիր ոսլտուգ, բահմէթլի պապամըն ճանընա սէօյմէեէ նէ՞ հագգընդն վար։

— Նէեէ հիտտէթլէնիեօրսուն, Պաղտատտա էօլէն պապանդն ճանընա՝ քիւֆիւրիւն թէէսիրինէ խնանընեօրսունտա, էտէճէք տուամընդ թէէսիրինէ նէեէ՞ ինանմաեօրսուն, ճէվապ վիրմիշ տիր։

* * *

Իքի արգատաշ տօսթլարընտան պիրինին խանէսինէ պիր ագշամ միսաֆիր օլուրլար, խանէ սահիպի պու իքի արգատաշլարը ախլէագլարընը թէճրիպէ իթմէք իչուն, եէկտիկէրինտէն կիզլի սօրար «Եահու պիրատէր, արգատաշընն նէ՞ ախլէագտա ատամ տըր»։

— Պըրագ էֆէնտիմ, էշէյին պիրի տիր տէր։

Տիկէրինէ սօրտուղունտա իսէ,

— Տօղրուսունու իսթէրսէն ալշագ քէօրէեին պիրի տիր ճէվապընը ալը։

Ագշամ թաամընտա պու իքի պէտէպան արգատաշլար, թաամ սօֆրասը իւզէրինտէ պիր պէտեիք թապագ տօլու. քէմիք իլէ պիր պէտեիք թապագտա եինէ տօլու սաման կէօրտիւքլէրինտէն, ֆէվգէլատէ թէաճճիւպ՝իլէ խանէ սահիպինէ սօրտուլար։

— Էֆէնտի, պու նէ՞, եէմէեիմիզ պունլա՞ր մը։

— Նէ թէաճճիւպ իտէեօրսունուզ, տէտի խանէ սահիպի, պիր գուսուրտա պուլունմաեըմ տէեի հէր իքինիզին ախլէագընը սօրտում վէ օնա կէօրէ թաամ հազըրլաթտըմ։

Ինչպու քիւլարճա թէքտիրտէն, իքի պէտէպանլար, իպրազ իթմիշ օլտուգլարը պէտխուսլուգլարընտան նատիմ օլարագ մահճուզա դալտըլար։

ՏԱԹԵՒ

ԹԷՎՃԻՀԱԹ

Ինչի սանճաղը միւթէսարրըֆլարը Մէրսին միւթէսարրըֆը սատ. Պէհէրի բաշա հազրինէ.

Մէրսին սանճաղը միւթէսարրըֆլարը, Ինչի միւթէսարրըֆը իզզ. Մուսթաֆա պէյէ,

Սէլանիք վիճուհունտան վէ Ղազի Էվրէնոս պէյ զատէլէրտէն ցատ. Սէլիմ բաշաեա, ֆախրի օլարագ Շէհր Էմանէթի մէճլիսի իտարէսի ազալըզը,

Թրապիզոն վիլայէթինտէ Թէրմէ գազասը գայմագամլըզը, Քէսկիմ գազասը գայմագամը Մէհէմմէտ Լութֆի էֆ. եէ,

Քէսկիմ գազասը գայմագամլըզը կէօրէլէ գայմագամլըզընտան մունֆասել Մուսթաֆա Ֆէհմի էֆ. եէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

ՆԻՇԱՆ

Ֆրանսա սէֆարէթի պաշ քեաթիպի Մ. Պուրկարէլէեէ Շինճի Մէճիտի,

Տէրսաատէթ Իրան սէֆարէթի քեաթիպլէրինտէն Միրզա Սատըգ խանա Յիւնճիւ Օսմանի,

Իզմիտ ֆապրիգայի Հիւմայունի միւտիրի Միրալայ Իզզ. Մուհիէտտին պէյէ, մէշհուտ օլան մէսալիի մէմուհէսինէ միւքեաֆաթէն Յիւնճիւ ըիւթպէտէն Մէճիտի նիշանը իհսան պուրուլմուշ տուր։

* * *

ԹԱՍՀԻՀ

Ցիւնքի նիւսխէսիզին թէվճիհաթ գըսմընտա, Ինեեէ էշրաֆընտան եազըլմըշ օլմաղլա, մաէլիթիզար թասհիհ օլունուր։

ՍԱՐՏԱՖԻՇԵԼ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՂԸ

1891 Դեկտ. 5, գաթ 5

Լսհ. Ում. միւպէտտէլէ. սէրի Ճ

Տիւն ագշամ գափանը.	19	36
Պու սապահ աշըլտը...	20	1
Էն եիւքսէք Ֆիւեաթ..	19	39½
Էն աշաղը Ֆիյաթ....	19	36
Սէրի Ա. .... Ի. Լ.	44	⅛
» Պէ .... » »	25	⅝
» Սէ .... » »	18	¼
Թահվիլաթը Օսմանիյէ. »	76	32
Էն եիւքսէք Ֆիւեաթ..	76	18
Էն աշաղը Ֆիւեաթ...	75	38
Թասֆիյէ.....		22
Շըմէնտըֆէր.... Ֆր.		65
Օպլիգասիօն Թրամ. գ. ք. Ֆր.		498
Իսթիլանճ 8 կիւնէ. Լ. Օ.		300
» 1 այա »		500

Գանգա ըէբօրու. Ռ...

Օսմանիյէ » Ռէբօր

Շըմէնտըֆէր » ... Տէբօր

ԱԳԻՒՕՆԼԱՐ

Իսթանպօլ պանգասը	Ի. Լ.	4	32
Սօսիէթէ ժէնէրալ..	»	4	27
» Օթ. չանժ է վալէօր	»	4	27
Գրէտի ժէնէրալ օթօմ. Լ. Օ.		8	12
Թրամվայ.....	ա	6	5
Ըէժի.....	գ. ք.	15	

ԵՈՒՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ

Իսթիգրազ 5%	Ֆր.	392	50
» 4%	»		
Պանգ Նասիօնալ....	»	425	
Լօրիօմ.....	»	125	

ԱԳՃԷ ՖԻՆԱԹԼԱՐԸ

Օսմ. վիր. 100 ղշ. տան Ղշ. Փշ.		
Սիմ մէճիտիյէ.....	107	30
Մէթալիք.....	98	
Պէշիք.....	102	
Սլթիրդ.....	102	20
Ինկիլիզ լիրասը.....	109	38
Ֆրանսըզ » ....գ	87	12
Գոլ.....	90	
Գարպօն գաեիմէսի...	9	30

ԳԱՄՊԻՕ

Լօնտրաե.....	109	12½
Փարիս.....	23	
Ֆրանգ.....		
Ֆիօրէն.....	10	72
Մարգ		

ԻԼԱՆ

ՏՕԳԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆԴԻ

Թէտավիի խուսուսի, իլէթի էֆրէնտիէ, վէ ալէաթը թէնասիւլթէեէ ճաեիր. Գալաթատա քէօբրիւ պաշը, Նիմէրո 5։

Դում-Դարու խարիճինտէ էրմէնի քիլիսէսի եագընընտա վագը 23 Նիմէրօլու մաղազատա ալէա, թէմիզ վէ գուրու բըրնալ քէօմիւրիւ սաթըլմագտէ օլուպ, իշթիրասընա միւսարաֆթ իտէն զաթլարընդ, հէր ճիհէթլէ մէմնուն գընընաճագլարը իլան օլունուր։

10 8